

229m2



Ըստ մեր կարծիքին, այս դաւոտ խնդրոյն լուծումը կը կայանայ միջին ճամբուն հետեւելու ոսկեղէն կանոնի ընտրութեան մէջ: Միութեան նպատակին իրադործումը պէտք է ըլլայ Կեդրոնին, մասնաճիւղերուն եւ բոլոր հայրենակիցներու ա-

ւագ առաջադրութիւնը: Անոր պէտք է ձգտին բոլոր զոհողութիւններ եւ ծրագրային աշխատանքներ: Անոր պէտք է սեւեռին մեր աչքերը՝ իբրեւ փրկութեան աստղը եւ իբրեւ համայնաբուժ բայտասանը մեր բոլոր ցաւերուն: Ասիկա սակայն պէտք է մոռցնել տայ մեզի ներկայ կեանքը՝ լեցուն ցաւերով, հառաչներով եւ խղճալի ողբերգութիւններով: Հարկ է օգնութեան ձեռք կարկառել կեանքի ծովուն մէջ խեղդուելու դատապարտուած հոգիներուն, կեանքի կռիւին մէջ պտտուածներուն եւ չար բախտէն անգթօրէն դարնուածներուն: Չնգչոյ Վերաշինաց Միութիւնը կրնայ օգնութեան հասնիլ ասանկներուն իր տարեկան պիւտճէին մէկ որոշ մասը յատկացնելով բարեգործութեան:

Անցեալ տարուան Պատգամաւորական Ժողովը որոշ տրամադրութիւն մը քուէարկեց այս ուղղութեամբ: Կարելի է քիչ մը եւս լայն բանալ քաւիլը, բայց միայն այսքան եւ ոչ աւելի, որովհետեւ վերջապէս Միութեան գերագոյն նպատակը պէտք է մնայ Նոր Չնդուչի վերաշինութիւնը Հայաստանի մէջ: Միութիւնը այսօրէն աւելի վաղը պէտք է նկատի ունենայ եւ ըստ այնմ չափէ ու ձեւէ իր գործունէութիւնը:

Այս մասին եթէ կարծիքները տարբերին ալ, պէտք է որ այդ տարակարծութիւնը ծայրայեղութեան առաջնորդէ մեր հայրենակիցները եւ ըսել տայ անոնց թէ, «Քանի որ Միութիւնը չօգնէր կարօտեալներուն՝ մենք ալ զօրավիզ չենք ըլլար Միութեան»:

Այս կերպ ծայրայեղ ընթացք մը ապահովաբար պիտի չկատարէ անօթին, պիտի չհագուեցնէ մերկը, պիտի չբժշկէ հիւանդը, բայց պիտի տկարացնէ ու պիտի քայքայէ Միութիւնը, որուն՝ վստահ ենք թէ՝ ոչ մէկ հայրենակից բաղձացող է:

«ՄԻՈՒԹԻՒՆԸ ԶՕՐՈՒԹԻՒՆ Է»

Ասացուածք մըն է սա, որ իր մէջ շատ մեծ իմաստ կը պարունակէ, բայց դժբաղդաբար շատերու համար եղած է հասարակ խօսք մը, քանի որ չենք ուզած կիրարկել զայն գործնականապէս:

Մենք ալ ունինք մեր Վերաշինաց Միութիւնը, բայց քանի՞ տասնեակ հայրենակիցներ միայն բոլորուած են այնոր շուրջ, ո՞րք են մեր միւս հարիւրաւոր հայրենակիցները, ինչո՞ւ չեն աջակցիր, որպէս զի զօրաւոր միութիւն մը ունենանք:

Երբ ունէ հայրենակցի դժբաղդութիւն մը պատահի, շատեր անմիջապէս կը հերոսանան՝ փաստաբանի յատուկ հովեր առնելով եւ աջ ու ձախ պարտականքներ ու դանդաղանք տեղացնելով, թէ այս ի՞նչ տեսակ հայրենակցական Միութիւն է, ինչո՞ւ օգնութեան չի հասնիր, Միութեան պարտականութիւնն է ճիշտ այսպէս ժամանակ օգնութեան փութալ, եթէ ոչ ինչո՞ւ կազմուած է:

Անշուշտ պէտք է սիրով լսեն այս կարգի «սրտցաւ» դանդաղանք, քանի որ անոնք իրական եւ տեղին են. բայց փոխադարձաբար կը փորձուին դանդաղողին ըսելու թէ սա քանի մը տոմսակներն ալ դուն ծախէ, Միութիւնը երկու շարաթ վերջը հանգէս խնճոյք մը ունի, աշխատիր ներկայ ըլլալ ու քանի մը ծանօթներ ալ հետդ բերել: Հազիւ լրացուցած ես, արդէն քանի մը քայլ հեռացած է քեզմէ

«բարեմխո» քննադատը, հազիւ լսելի ձայնով մը յայտարարելով թէ, եթէ կրցայ կուլած եւ տոմսակը հոն կը դնեմ:

Անշուշտ բոլորս ալ կը ցաւինք, երբ ունէ հայրենակցի դժբաղդութեան կը հանգստանանք. բոլորիս պարտքն է հետաքրքրուիլ ասանկներու կեանքով, բայց ինչո՞ւ չունենալ զօրաւոր Միութիւն մը որ անմիջապէս մօտենայ եւ դարձան տանի այս դժբաղդներուն: Մենք այսօր աչքի առջեւ ունինք մէկ քանի ընտանիքներ հայրենակիցներ, որոնք հիւանդութեան եւ այլ պարտականութիւններու շատ նեղութեան մէջ են եւ կ'արժէ որ մօտենանք եւ ծանօթանանք անոնց կեանքի պէտքերուն, բայց ի՞նչ ունի մեր Միութիւնը, մենք ի՞նչ տուած ենք անոր: Ահա կարեւորը: Նախ պէտք է մենք տանք ու զօրացնենք զայն. մեր բոլորի միացմամբ եւ զոհողութեամբ միայն կրնանք ունենալ զօրաւոր Միութիւն մը: Ուէսք՝ Նիւ Եսք

ԱՅՐԱՅԻ

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Կովկասեան կամաւորական շրջանին մեր (Խենդը) Սարգիս Ազամեան, Վանի մէջ ինձ դէմ կատարուելիք մահափորձը չյաջողելուն համար զգացած ուրախութիւնը պատմեց ինծի օր մը, խոստովանելով որ իր մէկ երկու հայրենակիցներու թելադրանքին ապահայրենասէր եւ շահախնդրական ըլլալը ի վերջոյ զգացած էր:

Հողհիւսն եւ նեղացուցիչ այս դատնութիւններուն ծանօթութիւնը կրած ըլլալէ յետոյ իսկ այսօր կրկին՝ իբր Արաքիւրցի ես իմ ապաւորութիւններս ունենալով հանդերձ, կը մնամ Չնդուչիի հետ նոյնացած, որպէս զի ազատաւորութեան բաղինին զոհուածներուն դէմ շատ թարմ երդ յիշատակը յարկելով պարտականութիւնս կատարողի դերին մէջ ըլլամ եւ որով անգամակցելով իմ օժանդակութիւնը կը բերեմ Չնդուչոյ Վերաշինաց Միութեան ֆիլանթրոփի մասնաճիւղին, որտի կատարեալ զոհունակութեամբ մը:

Նախանձախնդրի իմ այս հասկացողութեամբս կը նշնկատեմ թէ, վերջերս երեւան եկած են այժմ Ծիբալիօ հաստատուած քանի մը անարժան Չնդուչիներ, որոնք կը յամտին տարիներով իրենց քով մնացած (3000) երեք հազար տոլարի Չնդուչիներու պատկանող գումարը փաստաբաններու եւ պատարանական ծախսերու յատկացնել, առանց իսկ մտածելու թէ վնասուողները պիտի ըլլան հոս եւ հոն թշուառութեան մատնուող Չնդուչիները:

Այսքան պարզ եւ յստակ եղող իրողութեան մը նկատմամբ սակայն, զարմանալին այն է որ ինքզինքնին ամբողջովին ինսուլիքէնտ կարծողներէն ոմանք պարզ հետաքրքրութիւն եւ տարբական պարտականութիւն չզգացին պարզութեամբ եղելութեանը դարձան մը խորհելու եւ որ ասանկ մին ֆիլանթրոփի մէջ թերթի մը խմբագիրն ըլլալով անթիւ չի փախցնէր Հայրենակցական Միութեանց գործին վերջ համակրող մը ըլլալուն հաւատարմութիւնը շոյալիւր, հետաւարար տեղը չէ՞ արդեօք այս պարոնին ուշադրութեան յանձնել թէ՞ Չնդուչի խեղճերուն ըլլալիք վրան բաց արջ չարիքը հասցնողներէն մին ձեր հօրեղբորդին կը նկատուի եւ դուք պարտաւորութիւն չզգացի՞ք երբեք իբր սղոյալանին եւ իբր հայրենակից Չնդուչիի մը, խմբագիր մը վաշել ձեր պարտականութիւնը դոնէ կատարելու:

«Ծովառ»-ի շատ սուղ էջերէն այսքան հակիրճ կերպով ճշգործելէ յետոյ դերերը եւ արժէքները, բացարձակ վերահասութեամբ մը գործին փարած պիտի խնդրէի Չնդուչի Վերաշ. Միութեան Կեդրոնէն, որ իր բաղմադրաւ հոգեւոր

ընթացումը՝ Հանգանակիչ Կեդրոնական Մարմին մը, իր պատասխանատուութեան ներքեւ, պարտականութեան կոչէր, եւ այդպիսով սկսուեց Նուարաշէնի մէջ Ձեռնարկ աշխատութիւնը թաղ մը ապահովելու (6000) վեց հազար տոլարի պահանջուած չնչին գումարը ձեռք բերել:

Աստ անգ թափառող եւ ցանուցիր Ձեռնարկի մեր բեկորները այդ յուսարիչ օրուան կը սպասեն: Գործը եւ գործելը ամէն խօսքէ եւ արատայտութենէ աւելի դրական ազդեցութիւն կը տեսնեն:

Կ. ԵԿԱԽԵԱՆ

ԲԱՅ ՆԱՄԱԿ «ԾՕՎԱՌ»Ի ՎԱՐՁՈՒԹԵԱՆ

Յարգելի Հայրենակիցներ,
Շնորհակալութեամբ ստացայ ձեր փետր. 16 թուակիր նամակը, որով կը խնդրէիք ինձմէ որ այս տարի եւս չարձնակեմ «Ծօվառ»ի աշխատակցութիւնս: Ինձ համար յօճուանք է եւ պատիւ իմ դոյզն ծառայութիւնս եւ աշխատութիւնս բերել «Ծօվառ»ի տեւականացման եւ զարգացման:

Անշուշտ մեր ամէնուս բաղձանքն է որ «Ծօվառ» դեռապանցէ իր նախորդ չըջանը եւ արդիւնաւոր տարի մը բոլորէ՝ արժանանալով բոլոր հայրենակիցներու բարոյական եւ նիւթական օժանդակութեան:

Արդէն «Ծօվառ» իբրեւ լրագիր աշխատանքի երկար ծախս մը կտրած՝ կ'ընթանայ աւելի յառաջ եւ դէպի վերաշինութիւն: «Նոր Ձեռնարկ»ի վերակառուցման համար աշխատելու եւ զոհելու հաճոյք է եւ աւագ պարտականութիւն: Ես զգացումներով չեմ խօսիր, սուեալ իրականութիւնները կը փաստեն որ «Ծօվառ» իր շինարար աշխատանքը կը կատարէ հայրենի քաղցրիկ յիշատակներ վառ սրահներով մեր մէջ: Մեր բոլոր հայրենակիցները, տարտղնուած Պէյրութ, Հայէս, Կիպրոս, Ծիբափո, Լօրէնս, Բալիֆօրնիա եւ այլուր, կ'ընդունին անոր օգտակարութիւնը, կը հետաքրքրուին անով ու ջերմ զգացումներով կը գործողանան անոր վրայ:

«Ծօվառ»ին արժանաւոր կերպով սատարելու համար, պէտք է ըլլանք անկեղծ, եւ առանց խտրական ոգի տածելու՝ զգալու ենք թէ մեր ցաւը մէկ, մեր վէճը մէկ է եւ ուստի մեր աշխատանքը եւ գաղափարական մտածողութիւնը նոյնպէս մէկ ըլլալու է: Պէտք է աշխատինք զիրար հասկնալ առանց մէկգմէկ վիրաւորելու: Մեզք է մեր զոհողութեանց: Հազնինք հայրենասիրութեան պատմունքներ եւ զոհնք շատ ինչ մեր ինքնասիրութենէն եւ չկամութենէն՝ ի սէր մեր աւերեալ ծննդավայրին եւ մեռելներու անմահ յիշատակին:

Գործենք առանց կողմնակցական ոգի սնուցանելու եւ միմիայն մաքուր հայրենասիրութեան ու ճշմարտութեան ի խնդիր, զոհենք միակամ եւ աննկուն՝ վստահ մեր ապագայ յաջողութեան:

Լօրէնս

Ս. ՅԱԿՈԲԵԱՆ

ԽՆԴՐԱՆՔ ՄԸ

Կը խնդրեմ «Ծօվառ»ի Մարտէյի աշխատակից Պրն. Պետրոս Տարդունեանէ, որ բարեհաճի մանրամասն տեղեկութիւններ տալ Տիկ. Մ. Գոգմաղեանի մասին: Շատեր չեն ճանչար զայն. կարելոր է անոր ինքնութիւնը հաստատող որոշակի բացատրութիւն մը:

Հայրենակցական Յարգանքներով

Ս. ՅԱԿՈԲԵԱՆ

Լօրէնս

Ապրիլ 28, 1929

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ

Յարգելի Խմբագրութիւն «Ծօվառ»ի,

Սոյն երկտողովս կուգամ յայտնելու ձեզի իմ սրտագին շնորհաւորութիւններս Ձեռնարկ Վերաշինաց Միութեան հինգերորդ տարեգարձին առթիւ: Կը մաղթեմ որ Աստուած Միութեան ոյժ եւ ձեր ձեռնարկած բոլոր բարի գործերուն յաջողութիւն պարգեւէ:

Որին շնորհակալութեամբ ստացանք Ձեռնարկ Վերաշինացին կողմէ մեզի նուիրուած օրացոյցը: Այդ նուէրը այսօր սեղանատանս զարդը դարձած է, որովհետեւ մեզի կը վերջիչեցնէ մեր պաշտելի Ձեռնարկը:

Թէեւ Ձեռնարկէն շատ հեռու հորիզոնի մը տակ ծնած ու մեծցած եմ, սակայն այսօր նոյն կարօտը կ'զգամ, որովհետեւ այնքան բացատրուած ու պատմուած է Ձեռնարկ պատմութիւնը, որ մտքիս մէջ քանդակուած է անջնջելիօրէն:

Նրանի թէ մեր Միութեան երազը իրականանայ եւ Նոր Ձեռնարկ հիմնուի Հայաստանի մէջ, որպէս զի մոռնանք անցեալի ողբերգութիւնները եւ նուիրուինք Հայ ժողովուրդի բարգաւաճման եւ հզօրացման:

Մնամ Յարգանք
ՀԵՐՄԻՆ ՄԱԶՈՒԼԵԱՆ

Նիկոսիա, Կիպրոս

Մարտ 14, 1929

ԶՆԳՈՒՇՅԻՆԵՐՈՒ ԿԵԱՆՔԷՆ

ՇԻՔԱԿՕ.— Ձեռնարկ Վերջ. Միութեան տեղւոյս մասնաճիւղին հանդէս-հաւթախաղը տեղի ունեցաւ Ապրիլ 7-ին: Հայրենակիցներու կողմից բաղմունքիւն մը հաւաքուած էր հանդէսին վայրը: Օրուան ատենապետ Պրն. Մ. Յատկալուրեան քանի մը բառով բացատրեց հանդէսին նպատակը եւ կողմը շնորհակալութիւններով որ ոյժ տան Միութեան՝ մասնաճիւղիս միջոցաւ:

Թէքեան քոյրերու նուագ արտասանութենէն յետոյ, խօսելու հրաւիրուեցաւ Պրն. Գ. Զատիկեան, որ 15 վայրկեանի մէջ բացատրեց բարեգործութեան դերը՝ մարդոց հոգիները ազնուացնելու տեսակէտէն, եւ ըսաւ. «Քանի որ Ձեռնարկ Վերաշինացն ալ բարեխրական է, անոր միջոցաւ պատահութիւն պիտի ունենանք զմեզ ազնուացնելու»: Տիկին Լ. Տօղուզեանի երգէն ու Տիկին Զ. Աշտարակեցի նուագէն յետոյ, ժողովուրդին բաշխուեցաւ առատ ուտելիք, որմէ վերջ նուիրատուութիւն մը ընելով ներկաներ 10 վայրկեանի մէջ գոյացուցին 223 տոլարի գումար մը, ի նպաստ Միութեան հիմնական նպատակին:

Գնահատելի էր Տէր եւ Տիկ. Յ. Խոհարարեանի կարմրուցած ուլը, նոյնպէս Մայր Գաղեանի պնակով կարկանդակը, որոնք ծախուեցան աճուրդով: Գնահատելի էր նաեւ Յանձնախումբին մատուցած ծառայութիւնը: Ներկաներ զոհ արտով մեկնեցան սրահէն՝ իրենց հետ անելով մեր շնորհակալութիւնները:

*** Տէր եւ Տիկ. Գ. Յովսէփեանի մանչը ատեն մը հարսանիքի տոնապէսէն յետոյ, այժմ ապաքինումի ճամբուն մէջ մտած է: Կատարեալ ապաքինում կը մաղթենք:

*** Տէր եւ Տիկ. Ղ. Բունեանի փոքր մանչը Արշէն եւս հարսանիքի ընդունած՝ այժմ ապաքինած է զրեթէ: Մեր խնդակցութիւնը:

ԼՐԱՏՈՒ

ՍԷԼՄԱ.— Ամէն տարուան պէս այս տարի ալ տօնուեցաւ Պրն. Յ. Սըրբեանի անուան տարեդարձը, Մարտ 31-ի Զատիկի օրը: Թէեւ հիւանդ երբ իրենց մոմերով եկած էին եւ Տիկին Վարդերն ալ ամէն տարուան հարեան Լեփած էր, սակայն այս տարի փոխան ուրախութեան՝ եղաւ միութեան անդամութիւն մը՝ համաձայն Յ. Սըրբեանի փափաքին, որովհետեւ նոր մեռած էր իրենց կնքահայրը Յ. Տաղտիկեան: Քանի մը ժամեր Պրն. Սըրբեանի տան մէջ խօսակցելէ յետոյ, իր փափաքով եւ ի. Ս. Սըրբեանի առաջնորդութեամբ հիւրերէն շատեր այցելեցին այրի Տիկին Աղանի ընտանիքին միութեանը եւ քաջաբերելու համար սղաւոր այրին:

Յիշելու արժանի է Մայր Մատղաշեանը, որ երեք շաբաթ մնացած է Տիկին Աղանի մօտ եւ միութեանը է զայն:

ՖԻԼԵՉՆՈ.— Ձեզոյ Վերջ. Միութեան Ֆիլեշոյի մասնաճիւղին հանդէս-համաթաղ տեղի ունեցաւ Ապրիլ 7-ին, Պրն. Չ. Ս. Սըրըմ-եանի ազարակին մէջ:

Ներկայ էին մեծ թիւով երկուսեւ Հայրենակիցներ, որոնք Ձեզոյ սովորութեան համաձայն հաւկիթ զարկին եւ լաւ ժամանց մը ունեցան: Լօս Անճէլըսէն ներկայ էին Տէր եւ Տիկ. Մ. Թէլլոյեան:

Պրն. Ս. Սըրըմեան, ինչպէս անցեալ տարի, այս տարի ալ բերած էր երկու կէլըն Մօվառի ջուրէն, որ ծախեց ներկաներուն եւ \$8.70-ի գումար մը գոյացուց ի նպաստ «Մօվառ»-ի: Արիս մը կարկանդակ նուիրած էր Տիկ. Արմենուհի Թ. Տօղուլեան, որ աճուրդի դրուեցաւ եւ որմէ գոյացաւ \$4.80՝ ի նպաստ «Մօվառ»-ի: Տիկ. Արմենուհի Պ. Նա-ճաբեան քէյք մը նուիրած էր Վերաչինացի, որմէ գոյացաւ 2 տոլար: Եղան մրցանակաւոր խաղեր, վաղելու եւ ցատկելու մրցանակները չահեցաւ Պրն. Յ. Ս. Սըրըմեանի կրտսեր որդին Արամը, իսկ մեծերու կողմէ եղած նարտի մրցումը չահեցաւ մեր բոլոր Հայրենակիցներուն կողմէ յարգուած Պրն. Արսլան Ս. Սըրըմեան:

Հանդէսը անցաւ յաջող, կողիկ գումար մը ապահովելով Վերաչինացիին: Ծնորհակալութիւն նուիրատուներուն եւ բոլոր ներկաներուն:

Կ. Ս. ՍԸՐԸՄԵԱՆ

ՄԱՐՏԻՅԻ.— Մեր Հայրենակիցներէն Պրն. Մ. Գրիգորեան Ամերիկայէն քաղաք ժամանեց եւ երկու օր մնալէ վերջ Վալանս մեկնեցաւ: Բարի գալուստ կը մաղթենք:

Պրն. Սալատուր Պօռոյեան, որ ամիսէ մը ի վեր հիւանդ էր, այժմ ապաքինած է: Մեր խնդակցութիւնը:

Պրն. Մանուկ Մղչիեան իր հիւանդութենէն ապաքինած է: Մեր խնդակցութիւնը:

Մեր խորին շնորհակալութիւնը կը յայտնենք բոլոր Հայրենակիցներուն, որոնք իրենց խնդակցութիւնը յայտնեցին մեր նորածին մանչ դուկին համար:

Մեր Մարտիլի աշխատակից Պրն. Պետրոս Տարղունեանի եւ Տիկ. Ս. ՍԸՐԸՄԵԱՆ մանչ դուկի մը ունենալուն առթիւ կը յայտնենք մեր խնդակցութիւնը:

«ԾՕՎԱՐ»-Ի ՎԱՐՁՈՒԹԻՒՆ

ՀԱԼԷՊ.— Մեր Հայրենակիցներէն Պրն. Կարապետ Եօղուկեանի նշանախօսութիւնը տեղի ունեցաւ Օր. Նուարդ Գալաթեանի (Մէլլէի-ցի) հետ: Մեր շնորհաւորութիւնները:

Տէր եւ Տիկ. Գասպեան զօրադուլթիւնը ունեցան սեւ հողին յանձնելու իրենց մէկուկէս տարեկան մանչ դուկի: Մեր ցաւակցութիւնները Տէր եւ Տիկ. Գասպեաններու եւ Նիկողոս աղբօր:

Մեր տարեց Հայրենակցուհի Եւա մաման որ երկար ատենէ ի վեր հիւանդ էր, այժմ բաւական լաւ է: Կատարեալ եւ արագ ապաքինում կը մաղթենք:

Յարգելի Հայրենակից Թորոս աղա Թուխմանեան կաթուածահար ըլլալով անմիջապէս հիւանդանոց փոխադրուեցաւ, ուր տասը օր մնալէ վերջ կատարելապէս ապաքինած՝ վերադարձաւ իր բնակարանը: Այժմ իր նախկին առողջութիւնը գտած է, որուն համար մեր գոհունակութիւնը կը յայտնենք:

Նոյնպէս Տիկ. Վարդեր խաչատուրեան, տասնեւհինգ օրէն աւելի սրտի ցաւով տառապեցաւ: Բժշկական խնամքի հետեւանքով ուրախ ենք որ այժմ հանդիստ եւ տակաւ ապաքինելու վրայ է: Կատարեալ առողջութիւն Տիկնոջ:

Մեր Պէյրուս բնակող Հայրենակիցներէն համակրելին Պրն. Սալատուր Գուրուճեանի ներկայութիւնը կը վայելենք մէկ քանի օրերէ ի վեր: Տասնեւերկու օրէ ի վեր հոս է եւ տակաւին քանի մը օր եւս զինքը մեր մէջ տեսնելու բաղդը պիտի ունենանք: Մեր սրտովական Հայրենակիցը քարոզական գործով կը մեկնի Ճարապուս, Բաղդա, Տէր Զօր եւ Բաս-իւ-Այն, ուրիշ վերստին պիտի վերադառնայ Պէյրուս: Բարի ճանապարհ եւ վերադարձ կը մաղթենք մեր ետանդուն Հայրենակիցին:

Մեր Ամերիկաբնակ Հայրենակիցներէն Պրն. Էլմասար Ֆրէնկեան Հալէպ այցելելով՝ ութը օր մնաց մեր մէջ: Դժբաղդաբար մեր Հայրենակիցը բաղդը չունեցաւ իրեն նման կենսակցի մը կապուելու սրտիւր ունենալ, եւ ցաւ ի սիրտ ձեռնունայն վերադարձաւ Պէյրուս, հոս իր բաղդը որոնելու: Անկեղծօրէն յաջողութիւն կը մաղթենք, յուսալով որ հոն իրեն արժանի բաղդը կը ներկայանայ:

Մարտ 24, 1929

Մ. ՓՈՒՍՈՒԼԵԱՆ

ՆԻԻ ԵՈՐԲ.— Մասնաճիւղիս հանդէս-խնձոյդ-պարահանդէսը տեղի ունեցաւ Մարտ 24, Կիրակի օր, Նիւ Եորքի Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ սրահին մէջ:

Օրուան ատենապետ Պրն. Ա. Փապուճեան հանդէսը բացաւ օրուան պատշաճ քանի մը խօսքերով: Գեղարուեստական բաժնին իրենց սիրա-յօժար մասնակցութիւնը բերին Օր. Մարգրիտ Ստեփանեան՝ ջութա-

կով, Տիկիններ Հ. Փոհան եւ Վ. Փապուճեան՝ երկայն երգերով, իր զարեան քոյրեր՝ երգով ու պարով, իսկ փոքրիկներ Աղնաւորեան Փապուճեան՝ արտասանութեամբ: Բոլորն ալ դնահատուեցան բոլոր ծափերով:

Կարճ եւ ամփոփ ատենախօսութիւն մը ըրաւ Պրն. Ն. Խտաճեան, վեր առնելով Ձեզուչիները իրենց սրտածանալութեան եւ հողութեան մէջ, շատ մը օրինակներով թուեց Ձեզուչիներու հայրենասիրութիւնը, զովեց Հայաստանի մէջ Նոր Ձեզուչը շինելու նպատակը: Ներկաներ բոլուն ծափերով ողջունեցին յարգելի ատենախօսի խախտական խօսքերը:

Միութեան Հինգերորդ տարեդարձը խորհրդանշող մեծակի քէյք շինուած էր՝ վրան հինգ դոյնդոյն մոմերով: Քէյքը կտրելու պատիւ աճուրդի դրուեցաւ Պրն. Ա. Միլասեանի կողմէ: Կարճ ատենի մէջ յայտնաւորուեցաւ մեր քէյքը կտրելու պատուոյն արժանացաւ Մատենի Պրն. Արամ՝ միանուադ նուէր մը տալով:

Բոլոր հանդիսականներ լաւագոյն ժամանց մը ունեցան պարելով ունկնդրելով արեւելեան թէ ամերիկեան զոյգ նուագախումբերու նուագած եղանակներուն՝ մինչեւ ուշ ատեն:

ԵՈՒՆԻԸՆ ՍԻԹԻ.— Տէր եւ Տիկին Կարապետ ձգնաւորեան աղջկաւ մը ունեցան: Մեր խնդակցութիւնը:

ԼՐԱՏՈՒ

ԼՕՐԷՆՍ.— Տէր եւ Տիկին Պօղոս Անտոնեան աղջկի դուկի մը, Տէր եւ Տիկ. Յակոբ Սըրըմեան մանչ դուկի մը, Տէր եւ Տիկին Գրիգոր Մըլլեան մանչ դուկի մը եւ Տէր եւ Տիկին Կարապետ Գամիթեան մանչ դուկի մը ունեցան: Մեր շնորհաւորութիւնները բոլորին ալ:

Օր. Սառա Կօիլեան Ապրիլ 8-ին դպրոցին դասընթացքն աւարտելով ստացաւ իր վկայականը: Մեր շնորհաւորութիւնները:

Տիկ. Վ. Պապեանի, Լեւոն Պետրոսեանի, Յարութիւն Մալուեանի եւ խաչատուր Հաղարվարդեանի սարքած ուրախութիւնները անցան շատ հաճելի եւ ուրախութիւն:

Պոսթոնէն Տէր եւ Տիկին Պետրոս Պահարոյեան Լօրէնս այցելելով հիւրասիրուեցան Տէր եւ Տիկ. Յակոբ Քէհախաճեանի կողմէ: Պահարոյեան մեծապէս նպաստեց մասնաճիւղիս սարքած տօնախմբութեան հանդէսին յաջողութեան՝ իր կարեւոր նուէրով: Մեր ջերմ-գին շնորհակալութիւնները կը յայտնենք:

Ապրիլ 21-ի Կիրակի տեղի ունեցաւ Տէր եւ Տիկ. Կարապետ Գամիթեանի փոքրիկներուն միլտութեան հանդէսը, իրենց տան մէջ կնքահայրութեամբ փոքրիկ Մարտիրոս Յակոբեանի:

Ս. ՅԱԿՈԲԵԱՆ

ՇՆՈՐ ՀԱԿԱԼԻՔ

Խորին շնորհակալութիւն կը յայտնենք մեր բոլոր Ձեզուչի Հայրենակիցներուն, բարեկամներուն եւ մասնաւորապէս Վերաչինաց Միութեան Կեդրոնին եւ Նիւ Եորքի մասնաճիւղի վարչութեան, որոնք մեր վիճակով հետաքրքրուեցան, քաջալերեցին մեզ ու օգնեցին՝ մեր հիւանդ անցուկ օրերուն: Կրկին եւ կրկին շնորհակալութիւններ: Նիւ Եորք

ԽԱՉԱՏՈՒՐ ՍԱՄՈՒԷԼ

ՄԱՀ ՄԸ

Վերջին պահուն կը լսենք մահուան գոյժ մեր լինալ Հայրենակիցներէն Պրն. Թորոս Տարղունեանի: Խորոս Տարղունեանի պէս կը ցաւինք այս կսկծալի մահուան առթիւ եւ մեզ վշտակցութիւնը կը յայտնենք ողաւոր այրիին՝ Տիկ. Մարգրիտ Տարղունեանի եւ սրտազաններուն: Յարգանք զուցեալի յիշատակին:

ՆՈՒՆԻՐ «ԾՕՎԱՐ»-Ի

«Մօվառ»-ի Վարչութիւնը շնորհակալութեամբ աստիճան է \$11.53-ի գումարը՝ Ֆրէշոյէն: